

ՀՄԱՅԹԵԱԿ ՄԱՆՈՒԿԵԱՆ

ԴԵՊՔԵՐԸ ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆՈՒՄ

(1914 — 1918)

II

17 Մարտ — Իրիկուն է, ժամը 10: Խաւար գիշեր մը եւ փոթորիկ ու քամիլ զահանդական ունոցը:

Հեռուներէն կը լսւի մերթ ընդ մերթ հրացանի պայթիւն, մարդկային հեռակայ ինչ որ ձայներ խառնւելով քամիլ ահաւոր ոռնոցներուն՝ անհասելի անյուսութեամբ կը լեցւին ներսու: Աստւած իմ, սա ի՞նչ հոգեկան լլկանք. մենակ, ինչպէս իմ խեղճ ազգը: Նահանջի մեծ սարսափը համակեր է բոլորը, մահու ուրբականը իր գժնդակ կնիքն է դրոշմեր ամենու ճակտին, ու ամենքը կը թափառին վանի աւերակներուն մէջ, իբրեւ կենդանի կմախքներ: Ա՛խ, գարձեալ պիտի նահանջենք, ո՞ւր, ո՞ր սատանի ձեռքն է, որ մեր ետեւէն կը մզէ մեղ դէպի մահը, դէպի անյայատ ու անորոշը: Հայի ճակատագիրը, իր հազարամեայ գոյութեան ընթացքին եղե՞ր է արդեօք այնքան մահասարսուռ եւ այնքան ողբերգական, որքան այսօր:

Թուրք բանակներ կը յառաջանան դէպի կովկաս. Գերմանիան դրաւեր է Օտեսա, Խարքով, Մոսկւա, Պետրոգրադ եւ կը յառաջանայ անվերջ: Կովկասը կուլ է զացեր հայ — թուրքական, թուրք — սուսական ընդհարումներուն, որոնք մեծ ճակատամարտի ձեւ են ստացեր, հայութիւնը անկազմակերպ եւ գլխակորոյ:

Ահա թէ ի՞նչ խաւար պատկեր է, նման այն գիշերւան, ուր քամին գարձեալ կոռնայ Հայաստանի լեռներուն վրայէն եւ չարագուշակ բնազդը մահանիւթ հեռանկարներ կը բանայ մեր առջեւը:

Այն օրւընէ, երբ նահանջի պատկերը բացւեցաւ մեր աչքին, երկու ճամբայ մնաց մեզ՝ կամ՝ դէպի կովկաս եւ կամ դէպի Պարսկաստան, երկուքն ալ անդունդ եւ սանդարամետք:

Երկու օրէ ի վեր եկած են Կարնոյ չարաբախտ համագումարին գացող մեր պատգամաւորները՝ Ա. Մաքսաւկետեան, Մ. Սոսօեան եւ Օր. Աննիկը, որոնք չարազէտ լուրեր եւ սեւ տեսարաններ բերին մեզ եւ ըսին՝ «Կովկասէն եւ ոչ մէկ յոյս»:

Այսօր կէսօրին կոմիսարիատի շնչքին մէջ ունեցանք կոմիսարներու Խորհուրդի ժողովը, ուր որոշեցաւ սերտ կապ պահպանել Պաշտպանէլ եւ Սալմաստի հետ եւ դրկել հոն հայկական 5-րդ պոլկէն մնացած 30 ճիւտոր զինւորները Միբաքեան սպայի ղեկավարութեամբ

և գրել վ. Շիրվանեանին, որ Սալմաստէն Պաշտալէ վերադառնայ:

Որոշեցաւ նոյնպէս, որ հեռազբաթելեր հաստատւին Պաշտալէի ձամբուն վրա:

Սաւալիէն էմիր Թուման, երկրորդ անդամ ըլլալով, առաջարկեր էր առջի օր թողուլ Սաւալին: Ասիկա կը բացատրի երեք կերպով. կամ այն է, որ իրաւ պարսից կառավարութիւնը օգտակար թուսաստանի չգոյացութենէն եւ բոլշեւիկներու յայտարարութենէն՝ կուզէ տէր գառնալ իր հողին, կամ Մակու նստող քոնքը ոազլետկայի նաշանիկ Զանելկովսկիի խաղերն են եւ կամ թալանի եւ ընչաքաղցութեան հետեւանք:

Որոշեցաւ մերժել, որովհետեւ հնարաւորութիւն չկայ թողուլ այդ կէտը եւ պարզել զայն:

Որոշեցաւ նոյնպէս Պայազիտի շրջանը կապել Վանի հետ: Թամամշեւին առաջարկել, որ մնայ հոն: Խօսեցաւ նոյնպէս Երևանի եւ Կովկասի վրա ազգելու մասին, բայց եղրակացութեան մը չյանդեցանք: Որոշեցաւ 18 տարեկաններն ալ զէնքի տակ կանչել եւ էտապներու եւ զանազան չիմնարկութեանց մէջ աշխատող բոլոր զինւորները զէնքի տակ առնել:

Ժողովի սկիզբը Սամէէլը գէշ տրամադրւած ըլլալով՝ հեռացաւ կամցացուկ մը. ներկայ էր նաեւ Տիգրանը:

Այսօր, ժողովի ընթացքին, ստացւեցաւ Արամի նամակը, որ դլսաւոր կէտով մը կը յանձնարարէր պահել Պայազիտ – Ալաշկերտ եւ Վան հողաշերաբը:

18 Մարտ – Այսօր կիրակի է, իրիկուն. կէսօրին կոմիսարներու խորհուրդի ժողովներ ունեցանք, ուր Գրիգոր, ըստ սովորութեան, չղայնացած եւ հիսուերիկ վիճակի մէջ, անվերջ հայհոյեց ընկերները՝ զիս, Սամէէլը, Ղուկասեանը եւ Զաւրիելը, Կոստիայի ներկայութեան, հազարումէկ ածականներ տալով: Կը պահանջէ, որ մենք անպատճառ որոշում տանք մնալու կամ նահանջելու. առաջինը, ըստ իրեն, հերոսութիւն է, առանց պատրաստելու եւ կանխահողալու. երկրորդը՝ վախկոտութիւն եւ հոգիի թուլութիւն: Ամբարտաւանութեան ծայրագոյն խոսքեր, որոնք իր գլուխը կորսնցնողը միայն կըրնայ դուրս տալ:

Այսօր Պայազիտէն տեղեկացուցին, որ Պաղտասարովի բանակը հասեր է Մօսուն, Մմբատ 1500 հոգիով գացեր է Դարաքիլիսա: Զհանկիր աղան նոր կամաւորներ կը հաւաքէ եւ թէ՝ անգլիացիներուն յարելով՝ Պարսկաստանը կոփւ է յայտարարել թուրքիոյ դէմ:

Սարայէն Սիմոնի կողմէ ստացւած թելեֆօնակրամայով կիմաննանք, որ Մմկօյի բանակը ջախջախւած է, ինքը իւրայիններով փա-

լսեր է ձարա, հին քաղաքը աւերակի վերածւած է եւ թէ Հայերը՝ Սամսոնի զեկավարութեամբ՝ ջարդեր են թշնամին ու կառաջանան Խոյի վրա:

Այս լուրը տւողները ելած են Եղտիքանէն եկող քիւրդ սուրհանգակները, որոնք նոյն տեղի պարսիկներէն Շ կնիքներով կնքւած նամակ բերած են եւ կը խնդրեն մեղմէ, որ օդնենք իրենց եւ թոյլ չը տանք որ ասորական բանակը մտնէ Եղտիքանը:

19 Մարտ - Այս առաւօտ, ժամը 5-ին, թուրքերը մէծ ուժով (1000 - 1500) կը յարածէին Ոստանի վրա, երկու թնդանօթներով։ Կոփւր մինչեւ ժամը 2-ը կը շարունակի կատաղի կերպով։ Ժամը 2-ին պատիկ շողեմակոյին ալ կը սկսի մասնակցիլ կռւին։ Մերոնց դիրքերը Պատականից բլուրներն են եւ կիշխին թշնամու դիրքերուն վրա։

Յայժմ մերոնք ունեցեր են երկու սպանւած եւ մէկ վիրաւոր։ Լուր առինք, որ Լեւոնը վիրաւորւեր է։ Մենք կը նեղւինք փամփուշտի կողմէ, երկար օրերով կռւի դժւար թէ կարենանք ընել, եթէ փամփուշտ չստանանք։ Այս մասին տարօրինակ է գործի գլուխ կեցող զոյլ ընկերներու՝ Գրիգորի եւ Կոստինի թոյլ վերաբերմունքը։ Գարեգինի վաշտը, որ երէկ Ոստանէն նոր եկած էր քաղաքը հանդատանալու, ճամբան 3000-է աւելի փամփուշտ վատեր է։ Հարգէն արձակելը սովորութիւն է, իսկ մեր Զինոր։ Մարմինը ոչ մէկ ձեռնարկ կընէ առաջքը առնելու համար։

Այսօր, իրիկունը Ոստանի կռւի մասին ստացանք հետեւեալ մանրամասնութիւնները։ Թուրքերու ուժը հաշւած է 600 - 700 կամ 700 - 900 հոգի։ Կոփւր սկսելով առաւ. ժամը 5-ին՝ տեսեր է մինչեւ իրիկուն ժամը 6, մօտաւորապէս 14 ժամ անընդհատ։ Մենք ունեցած ենք 3 սպանւած եւ 7 վիրաւոր, որոնց մէջն է նաեւ Լեւոն։ Իրիկունը մինչեւ ժամը 10, թուրքերը քաշւած չէին Պատականից եւ Հելիի իրենց դիրքերէն։ Մերոնք ալ, որ 900 հոգի են, ետ եկած չեն իրենց դիրքերը։

Թաղմամակոյիլը, ուր կը գտնւի նաեւ Կոստեայ Համբարձումեանը, կէսօրէն ետք ոմբակոծելէ յիտոյ թուրքական դիրքերը, վերադարձեր է Ոստան եւ ապա կը կին մեկներ է դիշերով, հետախուզութիւն կատարելու համար։ Այսօր Ոստան մեկնեցան Հ. Մելքումեան, 5-րդ զնդի մնացած 50 զինուրները եւ ուրիշներ։

Մեծ զրահամակոյիլին լուր արւած է, որ գիշերով ճամբայ եւ լէ Առնիսէն զէպի Ոստան, բայց օդը չափազանց փոթորկալի ըլլալուն համար՝ կը սպասւի որ հանդարտի։ Իրաւ որ զարհուրելի դիշեր է, քամին կոռնայ եւ կը սուլէ անընդհատ։ Գիշերով Ոստան զըր-

կւեյան միս, շաքար, խոտ եւ փամփուշտ : Իրբեւ թերութիւն նկատելի է, որ մերոնք Ռատանի լրենց ամբողջ ուժերը քշեր են դիրքերը եւ պահեստի ուժ չեն թողած Ռատանի մէջ կամ կոնակը՝ թուցած կէտին անմիջապէս օգնութեան հասնելու համար : Պահեստի ուժ չունէինք նաև Անդդի եւ քաղաքի մէջ : Կըուի, որ այսօր հսկայ քանակութեամբ փամփուշտ վառած է, մօտաւարապէս 90,000:

Գիշերը լուր տրւեցաւ Զանիկէն, որ Արձէշի ըլջանին մէջ, Աղսրաֆի եւ Աղամի միջեւ, կրակներ կան : Հարցւեցաւ Առնիսէն եւ Արձէշին, բայց առանց պատասխանին սպասելու տուն եկայ : Այսօր, իրեկուն, Երեւանէն եկաւ նաև Խաչիկ Խոսնեան իր խումբով, բերելով Աճմեանէն նամակ մը Գրիգորի հասցէով : Բայ այդ նամակի, դրութիւնը հետզետէ կը լսաւանայ : Նաղարբէկովը կոիւով գրաւեր է Կարսուրզան եւ Քէօփրէքէօյը ու ըսեր է, որ չուտով պիտի գրաւէ իրգրումը . նամակը կը թելաղըէ ամէն կերպ ջանալ նահանջի առաջքը առնել :

Այսօր թէլքիօնօկրամայով պոլկովնիկ Պօղոսեանէն խնդրւեցաւ փամփուշտ զրկել մեղ եւ կուի մասին տեղեկադրւեցաւ Բաղդասարովին :

20 Մարտ .— Անցնող գիշերը թուրքերը շարունակած են հրածդդութիւնը Ռատանի ամբողջ ճակատին վրա . երկու անգամ գիշերային ուժեղ զրոհներ աւեր են մեր զօրքերու ճախ թեւին վրա՝ Հիլիի ձորին մէջէն, բայց անյաջող : Առաւոտեան ժամը 5-էն կոիւր կը շարունակի թեթեւ հրացանաձութիւններով . թնդանօթը չի դործեր տակուին : Արտակարգ ոգեւորութիւն կը տիրէ ժողովուրդին մէջ . ամէն կողմէ խումբերով կուզան եւ դէնք կը խնդրեն Ռատան երթալու : Այսօր զրկւեցան 60 բանուրներ : Կառավարչատուն եւ փողոցները գատարկւած են մարդոցմէ : 18 տարեկաններն ալ կը դիմեն Ռատան մեկնելու համար :

Աղանը Պայտագիտէն կը յայտնէ որ 40 Փուռկօններ ճամբայ հաներ է իզդիրէն մեր փամփուշտներն ու հրացանները հոս փսխաղրելու համար :

Սարալէն կը տեղեկացնեն, որ պարսիկ ազգաբնակչութիւնը Տիլմանի շրջանէն կը փախչի Խոյ եւ իրեւ թէ Ամկօն ապաստաներ է Շէրպէքի քով գիւղ մը :

Կոստիան անցնող գիշերը խօսելով շատ վատ տրամադրութեան մէջ է եղեր . «զրութիւնը · · · է», (վտանգաւոր է) ըսել ուզելով, 400 հողի օգնական ուժեր պահանջեր է :

Մեծ ռազմամակոյիր այսօր, առաւ . ժամը 7-ին Առնիսէն ելլելով՝ դէպի Ռատան դիմեր է . միւս փոքրն արդէն իր մէջն ունենա-

լով Կ. Համբարձումեանը՝ կը ոմբակոծէ թրքական գիրքերը։ Մելքոնմեան, որ երէկ Ոստան գնաց, այսօր կը յայտնէ, որ ինք պալստերէ բոլոր գիրքերը, գտեր է զանոնք շատ ամուր եւ դիմուրներու տրամադրութիւնը բարձր։ կը յայտնէ նաև, որ թշնամու ուժերը մերօնց հետ բաղպատելով՝ ցանցառ են։ «Նաչալնիկ ապարոնի» Ժամհարեանը տակաւին գիրքերէն վար իջած չէ։ Այսօր սկսան հասնիլ վիրաւորները։ Լեւոնն ալ պիտի գայ, Սամւէլ գնաց գիմաւորելու։

Իրիկւան դէմ իմացանք, որ ձախ թեւի վրա թուրքերը քաշւելով՝ 6 հոգի պաշարւեր են մերօնցմէ, բայց անձնատուր չըլլալով՝ վեցն ալ սպաններ են, պատճառելով մեզի մէկ կորուստ եւ երկու վիրաւոր։ Մեր մեծ ռազմամակոյկը կէսօրէն ետք կոխւին հասնելով՝ ստիպեր է թուրքերուն, որ իրենց թնդանօթը տեղափոխեն եւ ետ քաշւին։

Այս կոխւը տեւեց գիշեր – ցերեկ ամբողջ 36 ժամ եւ մեզի համար եղաւ փառաւոր յաղթանակ մը։

Իրիկւան ժամը 9½ին Լեւոնը եկաւ, բաւական ուժասպառ, նիւհարցած եւ աչքերու նայածքը հիւանդկախի։ Անոր պատճաճին համաձայն, 19-ի առաւօտը յարձակումին մասնակցեր են 600 հոգի, մեծ մասը քիւրդեր։

Մեր աջ թեւը պաշտպանւած է եղեր թիմարցիներէ, որոնք չտփաղանց անփորձ են եղեր եւ հրացաննին վեր բարձրացուցած անլիրջ կրակեր են։ Արաւաշէս Շիրվանեան, որ անոնցմէ մէկ հարիւրեակին հարիւրապետն է եղած, թոյլ գուրս եկած է։ Լեւոն զանոնք ուշքի բերելու համար երբ անոնց գիրքերը յառաջացեր է, վիրաւորեր է։

Զախ թեւի վրա եղած են Մուրատ, Սամւէլ, Ազատ, իսկ կեղրոնք՝ Համբարձում Մոկացի, որ անզաղար Լեւոնին թոյլ չէ տւած անխոն հեմութիւն ընել իր անձին նկատմամբ։ Ժամհարեանը Լեւոնի կարծիքով բաւարար է։ Արամ Գրիգորեանը մեր ուսուցիչներէն լաւ է։ Ինչպէս նաև Գէորգ Բարթուղիմէսուեան, որ առաջին կոխւին վիզին թեթեւ վիրաւորեցաւ։

Իրիկւան Սավալիէն Մ. Տ. Միքայէլեան կը հեռագրէ, որ Սավալի – Պայազիտ ճանապարհին 10 միլիցիոներներու վրա յարձակած են 200 քիւրդեր եւ սպաննած անոնցմէ 9 հոգի։ մէկը միայն կրցած է խուսափիլ։ մանրամասնութիւններ չկան։

21 Մարտ – Այս գիշեր եւ այս առաւօտ քամին եւ փոթորիկը ուժգուրէն շարունակեցին գործել։

Այս առաւօտ թրքական ուժերը՝ 200 զօրք եւ 300 քիւրդ՝ յարձակցան Արձէշի վրա Օրօրան գետի մօտ, քանի մը հարւած ալ տւին թնդանօթներով։ Մերօնք, կարձ կոխւէ մը ետք, նահանջեցին։ Ոստանի ճակատին վրա կոխւը կը շարունակւի. նահանջի ծրադիրը սկը-

սած է տեղ զտնել մերոնց մէջ . Գրիգոր այս առաւօտ խօսք ըրաւ նահանջի եւ նպատակայարմար գտաւ , որ կեդրոնանանք Բերկը եւ ժողովուրդը հետզետէ քաշենք ետ : Կը սպասուի կ . Համբարձումեանի գալուն , իրիկունս վերջնական որոշում տալու համար : Առանց Համբարձումեանի գալուն սպասելուն սպասելու , մէկ - երկու անգամ Սամւէլի , Լեւոնի , Տիգրանի , Դանիէլ վարդապետի հետ տեսակցելէ ետք , կէսօրէն ետք , ժամը 3-ի ատենները տրւեցաւ նահանջի հրամանը , որ կը բերեմ ստորեւ :

« Հայրենակիցնե՛ր : Ստիպւած ենք նահանջեցնել ժողովուրդը , թեժեւ յարմարութիւններով . ոչինչ աւելորդ մի՛ վերցնէք , ժողովուրդը հիմա պէտք է դուրս գայ , վաղ երեկոյ Բերկը հասնելու համար » :

918. Մարտ 21 , Վան

Զինւոր . Մարմնի կողմից
ԳՐԻԳՈՐ

Մեծ խուճապ մը կիյնայ ամէն կողմ , հոս ու հոն կը վազեն , հառաջանք , հայհոյանք եւ այն՝ Ինչո՞ւ խարեցին մեզ , թող առաջւընէ ըսէին , մենք կը մնանք , թող երթան անոնք , որ իրենց զրպանները լեցուցեր են » :

Երեկոյեան ժամը 8 - 9 ևս եւ Դ . վարդապետ ճամբայ ելանք մինչեւ Սեւ գետը , հանդիպեցանք զաղթողներու : Արշալոյաէն առաջ Գէօլու հասանք , յետոյ ճամբայ ելլալով՝ Զանիկ եւ Տիգրամէր հանդիպեցանք : Ժողովուրդը հանդիսատ , իր տեղը նստած էր . կէս գիշերին միայն Պօղոսին լուր տւած էին Թիմարի ժողովուրդը զաղթեցնելու : Զանիկի մէջ լսեցի , որ Ռոտանը թողեր են . արդէն վան եղած ատեն մերոնք լքեր էին առաջին խրամները . մինչեւ Բերկը լսեցինք ընդհատ - ընդհատ թնդանօթի ձայներ : Բերկը հասանք ժամը 4-ին , ուր հանդիպեցանք Տիգրանին , որ ճամբայ ելաւ Առնիս երթալու : Չափաղանց յողնած ըլլալով՝ թէյեցի , քնացայ խորոնկ քունով մը , երբ Տիգրան 8-ի ատենները ձայն տւաւ ինձ , ըսկելով՝ «Առնիսը զրաւեցին եւ ևս վերապարձայ » : Ահաւոր լուրի տակ վեր ցատկեցի եւ տեսայ , որ բոլորը՝ զինւոր ու ձիաւոր , կին ու երեխայ լեցւեր են բակը , իսկ զինւորներու եւ վիրաւորներու մեծ մասը լեցւեր է Բերկի ձորը :

Քիչ ետք , ժամը 12-ին կարծեմ , զուրս ելանք Բերկի էն եւ առաւօտ կանուխ Պայտագիտ հասանք : Տակաւին վերահասու ըրլալով տեղի ունեցած ահաւոր աղէտի պատճառներուն եւ սպայմաններուն :

Հետզետէ եկան Տաճատ , Արամ , Օր . Աննիկ , Փելդշեր Հայկ եւ այլք , որոնք հանդամանօրէն պարզեցին կրած պարտութիւնը եւ որ հետեւեալն է :

(Նարունակելի)